



ՀԱՏՈՐ ԻՔ

1891

ԴԵԿՏԵՄԲԵՐ

ՀՆԱԽՕՍԱԿԱՆ

ՄՈՎԱԷՍ ԽՈՐԵՆԱՅԻ ԵՒ ՆԱՅԱՊԵՏԱԿԱՆ ԵՆՆԴԱՐԱՆՈՒԹԻՒՆՔ

(Շարունակութիւն և վերջ. Տես յ'էջ 273)



ԱՌՆԱՆՔ միւսանգամ յազգաբանութիւն Յարեթի, զոր բերինք մինչև ի Թորգոմ, ի հերբայեցին՝ Թողարմա, ներկայացուցիչ չորրորդ ազգաբանութեան, Հաւաստի է որ Մովսիսի Խորենացոյ ժամանակէն, ի քրիստոնեայ մեկնչաց Գրոց Սրբոց, Թորգոմ համարուած էր իբրև Հայոց նահապետ: Յ'եզեկիելէ առնուած (Իէ, 14. 1Ը, 6) « ի տանէն Թորգոմայ » բացատրութիւն՝ յԱզաթանգեղայ գործածուած է, բոլորովին անկախ ի Խորենացոյ, առ ի նշանակել զհայ ժողովուրդ: Իայց այդ անուամբ կը դադրին աստուածաշունչ Ս. Գրոց վաւերականք, և Խորենացի կը բռնագատուի յառաջագոյն գործածած միջոցաց կրկին գիմել, և այնպէս կարող ըլլալ շարունակել զցուցակ սերնդոց Գամայ: Գործածած միջոցք այնչափ համանման են արդէն. ի կիր առնուածներուն հետ, որ անմիջապէս տարակոյսք ի վեր

երևին: Միւսանգամ Աբիւղենոս է որ իրեն օգնութեան կը հասնի « ի մանր ազգաբանութիւն » կոչուած նորա գրքէն մէջ բերուած հատուածով մը, որպիսի գրութեան ուրիշ տեղ մը յիշատակութիւնը չիկայ: Ահաւասիկ նոյն հատուածը. « Արայն Գեղեցիկ՝ Արամեայ, Հարմեայ, Գեղամեայ, Ամասիայ, Արամայիսեայ, Արամենակայ, որ եղև հակառակ Բելայ՝ միանգամայն և կենախուզ »:

Հոս յայտնապէս աչքի գարնող է նմանութիւնն ի նոյն Աբիւղենեայ մէջ բերուած վկայութեան հետ յազազա սերնդոցն Նիւնոսի: Նման քերականական կազմութիւնն, նոյնչափ թիւն յատուկ սնուանց, նոյն ընդհանուր կերպարանք իմաստից: Այս ամենայն բաւական են զմեզ վախցընելու թէ յայլուստ փոխ առնուած նմանութիւն մը կայ առջևնիս: Բայց տարակոյպ ստուգութեան կը փոխուին՝ երբ ուզենանք մէջ բերուած վկայութիւնն ստուգել, ինչպէս կրցանք ընել առաջին հատուածին նկատմամբ. և Մովսէս կարծես թէ գթալով վրանիս՝ յառաջագոյն կը փութայ ծանուցանել թէ աւելորդ տշխատանք պիտի ըլլայ մերն՝ ջանալ ի գիւտ մանր ազգաբանութեանց, « զոր աստ ուրեմն յետոյ ոմանք բարձին » . այս է, մէջտեղէն վերուցին անհետ ըրին:

Ճշմարիտ չըլլալուն ապացուցութիւնը՝ կատարեալ կ'ըլլայ ոչ նուազ ենթադրեալ կեփաղիոնի հատուածով մը, զոր հեղինակը մէջ կը բերէ ի նեցուկ յԱբիւղենեայ առնուած անհարազատ վկայութեան:

Եթէ այս կերպով ստացուած եօթն անուանքը ձեռք առնունք ամբողջացընելու համար Յարեթի սերնդոց ցուցակը, մետասաներորդ տեղը տալով Արամայ, ինչպէս յայտնապէս կ'ուզէ Խորենացի, գեռ եւս տեղ մը պարապ պիտի մնայ, — հինգերորդն ի մէջ Թորգոմայ և Արամենակայ: Եւ ահա հոն՝ ազգագիրը կը դնէ զՀայկ, համանուն մեծ դիւցազնը, ցեղին ճշմարիտ հիմնադիրը, որոյ անունը հարկ չիկար օտար գրքէ մը հանելու, ուր ամէն իր ընթերցողք զայն կը ճանչնային՝, թէպէտ չէր նա ի թուոյ աստուածոց վաղեմի հայ Պանթէոնին, այլ գէթ փոխադրուած էր յերկինս և դասակարգեալ ի մէջ աստեղաց: Աստուածաշնչի հայկա-

1. Գրեթէ ամենայն Թորգոմանիւք Խորենացոյ գրոց՝ պակաս մը ենթադրելով ի բնագրին՝ յԱբիւղենեայ սրուած ցուցակին մէջ կ'աւելցընեն և զանուն Հայկայ, Բայց և ոչ մին յընտիբ գրչագրաց Մովսիսի չունի զայդ յաւելուած: Գուցէ հետք մը ըլլայ հոս Խորենացոյ նախկին մտածութեան, գնելով ի հանդիպոյ Բելայ՝ զԱրամենակ, յունական համանունը, փոխանակ Հայկայ՝ հայ համանունն: Տեղ մը (Ա. 16) յորում կ'ըսէ Թէ Արամ՝ յառաջ էր քան զՆինոս, այս ենթադրութիւնը կրնայ հաւատարիմ ընել:

կան թարգմանութիւնը՝ որ գրեթէ կէս դար յառաջ է քան զժամանակն յորում Մովսէս իր պատմութիւնը կը գրէր, երկու տեղ Հայկ անուան տեղ կը դնէ զյունականն *Ἰσραὴλ*, նշանակելով զհամաստեղութիւնն որ ցարդ նոյն անուամբ կը կոչուի: Շատ բանիք կրնայ ըլլալ Հայկայ այս անուան գործածութեան վրայ. զի կրնանք համեմատել այդ զրոյցը (*légende*) Որիոնին հետ, և մերձեցընել առ Ներբովթ, իր կէս աստուածական ազգաբանութեան հետ, որ և նա՛ ինչպէս կը թուի, տուաւ զիւր անուն նոյն աստեղաց խմբին: Բայց նիւթերնէս դուրս ելլել կ'ըլլար. ուստի բաւական սեպեմք միայն ըսել թէ Հայկ ի թորենացոյ հնարուած անձնաւորութիւն մը չէ:

Այս կերպով վերահաստատած կ'ըլլանք որդի ի հօրէ գիծը, որ կը հանէ մինչ ի Յարեթ՝ Գեղեցիկն Արայի սերունդը, որդւոյն և յաջորդաց Արամայ, ժամանակակցին Նինոսի:

Բայց ինչո՞ւ թորենացի ուզեր է ենթադրել յոյն հեղինակի հաստատած մը, այս ազգաբանութիւնն հաստատելու համար, մինչ ունէր արդէն Հայոց նախնեաց պատմութեանն համար Մար Արսայ կատինայ գրոց մեծ աղբիւրը. և ահաւասիկ մէջ կը բերենք զայն. իր առաջին գրոց 12, 14 և 15 գլուխներէն, գրեթէ ամբողջապէս ի փոխ առեալ նոյն վաւերականէն.

« Սա, (Հայկ), կեցեալ ամն . . . ծնաւ զԱրամանեակ ի Բաբելոն » . (Գլ. 2):

« Արմենակ կեցեալ ամն . . . ծնաւ զԱրմայիս » (անդ):

« Արմայիս կեցեալ ամն . . . ծնանի զորդի իւր զԱմասիայ » . (անդ):

« Ամասիա եկաց ամն սակաւս (և ծնաւ զԳեղամ) » . (անդ):

« Գեղամ յետ ամաց անցանելոյ . . . ծնաւ զՀարմա » . (անդ):

« Հարմա կեցեալ ամն . . . ծնաւ զԱրամ » . (անդ):

« Արամ յետ ամի կենաց իւրոց ծնաւ զԱրայն » . (Գլ. 14):

« Սա (Արայ) կեցեալ ամն ծնաւ զԿարդոս » . (Գլ. 15):

Բացատրութեան ձևը նոյն է ինչ որ արդէն գործածեր էր թորենացի Սուրբ Գրոց նահապետաց համար ի գլուխն չորրորդ և հինգերորդ, և որ ուրիշ տեղ չիդանուիր իր պատմութեանը մէջ: Հարկ է խոստովանիլ որ տարօրինակ պիտի ըլլար անոր շարագրութիւնն ընծայել յառաջ քան զհասարակաց թուականութիւնն ապրող հեթանոս ասորոց մը: Հեղինակն անշուշտ միտք ունէր յետ հասուն հաշուոց պակաս մնացած կտորները լրացընել. և առ որ կամ անփոյթ եզաւ, և կամ ժամանակը պակսեցաւ, իր գործը ամբողջացընելու:

Ուղիղն ըսելով, այս ծննդաբանութիւնն՝ կատարելագործուած օրինակ մը կը թուի մեզ, կամ ասանկ ըսեմք՝ երկրորդ տպագրու.

Թիւն մը Մար Աբասայ Մժրնացոյ ընծայուած նոյնատեսակ վաւերականին: Ընթերցողին կը թողունք այս երկու կտորներն իրարու հետ բաղդատելու հոգը: Ահաւասիկ նաև երկրորդը.

« Այս է Հայկն՝ որ ծնաւ զԱրամանեակ զորդի իւր ի Բաբելոն .

« Եւ ծնաւ Արամանեակ ուստերս և դստերս բազումս՝ յորոց անդրանիկն Արամայիս :

« Եւ ծնաւ Արամայիս ուստերս և դստերս բազումս՝ յորոց անդրանիկն Ամասիա :

« Եւ ծնաւ Ամասիա ուստերս և դստերս բազումս՝ յորոց անդրանիկն Գեղամ :

« Եւ ծնաւ Գեղամ ուստերս և դստերս բազումս՝ յորոց անդրանիկն Հարմա :

« Եւ ծնաւ Հարմա ուստերս և դստերս բազումս . յորոց անդրանիկն Արամ :

« Եւ ծնաւ Արամ ուստերս և դստերս բազումս՝ յորոց անդրանիկն Արայն Գեղեցիկ » :

Քիչ ետքը պիտի տեսնենք թէ ի՛նչպէս Մար Աբաս կատինա նոյն ցուցակը կը միացընէ չորս առաջին անուանց՝ որ են Յաբեթ , Թիրաս և Թորգոմ :

Յառաջ ըսինք թէ Քամայ սերնդոց ցուցակը անկատար մնացած էր , այսպէս վերջանալով .

10 Թարա

Նինոս

Հարմա

11 Աբրահամ

Նինուաս

Արամ

12

Արա

Խորենացի հրաւիրելով զմեզ զարմանալ երեք ծննդաբանութեանց համաձայնութեան վրայ , « ցԱբրահամ , ցՆինոս և ցԱրամ » և ցուցակները դնելէն ետքը վրայ կը բերէ . « Երեցունց ցեղիցն մետառասն գոյով ցԱբրահամ և ցՆինոս և ցմերն Արամ » : Արդ մեր ցուցակին համեմատ՝ Նինոս տասներորդ տեղը կը գրաւէ և ոչ զմե տասաներորդ . որով ազգաբանական բաղդատական կարգաւորութիւն բոլորովին տակն ու վրայ կ'ըլլայ , վասն զի չէ թէ միայն Աբրահամու , Նինոսի , Արամայ համաժամանակութիւնն կ'անհետանայ , այլ բոլորովին ընդունայն կ'ըլլայ հեղինակին աշխատանքը մէկ սերնդեամբ աւելցընելու ի սուրբ Գիրս գտնուած շարք սերնդոց Քամայ և Յաբեթի . իր ցուցակաց մէջ դնելով զՄեսորայիմ և զԹիրաս , նպատակ ունէր հասնիլ ի հինգերորդ ազգ յերբեայ , « յորմէ անուն և տոհմ Հերբայեցւոց , և վեցերորդ

յաջորդէն է Աբրահամ» : Երբրայ քով կ'ուզէր դնել զԲել և զՀայկ, զմին՝ հիմնադիր Բաբելոնի, և զմիւսն նախահայր Հայոց. որով Նինոս և Աբամ հաւասարապէս պիտի ըլլային « վեցերորդ սերունդք » : Եթէ մետասաներորդ սերունդէն դէպ ի վեր ելլենք,

Աբրահամ	Նինոս	Աբամ
կը գանենք ի հինգերորդին		
Երբր	Բել	Հայկ
և որ Մովսիսի Խորենացոյ փնտածն էր :		

Բայց ի՞նչպէս կրցաւ այս պատրանաց մէջն ինկնալ : Ձի ոչ այնչափ ճշմարտանման կ'երևնայ ենթադրելը թէ ընագրին մէջ պակաս մը ըլլայ : Մեզ կը թուի թէ այս սխալը հեշտեաւ կրնայ մեկնուիլ :

Սեմայ սերնդոց վրայ ուսումնասիրութիւնն ընելով, զոր նախա-տիպ առած էր, դիտեր է որ երկու մասն կը բաժնուի .

1.⁰ Այն ծննդաբանութիւն, զոր նուիրական պիտի կոչենք, ի Սաղա՝ չորս անձինք :

2.⁰ Հեբրայեցոց ազգային ծննդաբանութիւնն յԵրբրայ ցԱբրահամ, եօթն անձինք : Բովանդակն մետասան սերունդք : Նոյն հաշիւն ըրած է նաև ասորեստանեայց ինքնակալութեան նախնեացը .

1.⁰ Նուիրական ծննդաբանութիւն, ի Քամայ ի Ներբովթ, չորս սերունդք :

2.⁰ Ասորեստանեայց ազգային ծննդաբանութիւնն, ի Բելայ ցՆինոս, եօթն սերունդք : Բովանդակն մետասան սերունդք :

Սխալած է ի հաշիւն նոյնացընելով զՆերբովթ ընդ Բելայ, որով Նինոս փոխանակ մետասաներորդին տասներորդ տեղը բռնած է : Խորենացոյ մտածութիւնը որոշ հասկընալու համար, հարկ է հետևեալ կերպով վերակազմել զցուցակ դրից ծննդաբանութեանց .

Ազգային նուիրական ծննդաբան. Թննդաբան.	1 Սեմ	Քամ	Յարեթ
	2 Արփաքսադ	Քուշ	Գամբր
	3 Կայնան	Մեսորայիմ	Թիրաս
	4 Սաղա	Ներբովթ	Թորգոմ
	5 Երբր	Բել	Հայկ
	6 Փաղէկ	Բաք	Ալունեսակ

Ազգային Ծննդար.

7 Ռազաւ	Աներիս	Արամայիս
8 Սերուք	Արբերու Ա.	Անասիա
9 Նարովր	Քայաղ	Գեղամ
10 Քարա	Արբերու Բ	Հարևա
11 Արրահամ	Նիևոս	Արամ
12	Նիևոշաւ	Արա Գեղեցիկ .

Նինուասայ ու Գեղեցիկն Արայի (¹) անուանք յաւելան, ոչ միայն իբրու խանձ կամ հրատուրք մը ետքը գրուելիք ցուցակաց (Գլ. 29), այլ նաև ի պատճառս շամիրամեան արկածից և պատմութեան իր սիրավառ կրից առ Արա Գեղեցիկ, և որոց պատմութիւնը աւանդուած է նախ քան զյիշեալ ցուցակ անուանց (²): Այդ յաւելուածը առանց տարակուսի խորենացոյ կողմանէ եղած է:

Եւսեբեայ հետևողութեամբ՝ խորենացի իրարու մօտեցուցած է առաջին տասն նահապետքը և Բաբելոնի տասն առաջին թագաւորը՝ ըստ բերոտսեան ցուցակի: Իրեն համար Քսիսիւթրոս, թագաւորաց վերջինը, մի և նոյն անձնաւորութիւնն է ընդ Նոյի: Բայց հոն կանկ յառնուր. այլ կը յաւելու թէ նոյն իսկ Նոյայ որդիք՝ ի հեթանոսաց տարբեր անուամբք ճանչցուած են:

Ուզելով պատմել մեզ, ըստ Սիբիլային, զպատեղագին կռճոսի ընդ Տիտանայ, այս խօսքերով կը սկսի. « Յառաջ քան զըուրզն և զբազմարար բառն լինելոյ ձայնի ազգի մարդկան, և զկնի նաւարկութեանն Քսիսիւթրեայ ի Հայս՝ Զրուանն և Տիտանն և Յապետութէ լինէին իշխանք երկրի »: Եւ անմիջապէս վրայ կը բերէ թէ այս երեք անձինք՝ ինձ կը թուի թէ ըլլան Սեմ, Քամ և Յաբեթ:

Զրուան՝ որ հին պարսկերէն լեզուով Ճաւանակ կը նշանակէ, թարգմանութիւն է Κρόνος բառին՝ առեալ իբրու Χρόνος. խորհըր-

1. խորենացի յետ ասելոյ թէ մետասաներորդ կարգը կը բռնէր Արամ, կը յաւելու. « Ձի Արայն երկոտասաներորդ է յետ Նոյի ». հայ բնագիրն կ'ըսէ. « յետ Նինոսի »: Անշայտի է վրիպակը, ուստի և սրբագրութիւնը անհրաժեշտ. ուր ամենայն թարգմանիչք « յետ Նինոսի » գրած են, որ ամենևին իմաստ մը չունի: Միայն Փարբելեզդի անդրադարձած կ'երևնայ, ու հակառակ իմաստով մը մեղէն կ'ուզէ էլել. Imperciochè Ara, che nella serie è il duodecimo, sù posteriore a Nino, e morì giovine. Նոյնպէս ուղղագրելի է ի սկիզբն վեցերորդ գլխոյն « ցԱբրամ և ցԱրայն », դնելով զԱրամ փոխանակ Արայի:

2. խորենացոյ յառաջ բերած ցուցակք՝ որդեծնութեան են և ոչ թագաւորութեան, ինչպէս առ Եւսեբեայ. որով Շամիրամ չէր կրնար այդ դասակարգին մէջ մտնել:

դականն Յապետոսիէ, որոյ վրայ շատ (1) գիտնական տեսութիւնք եղած են, սխալ թարգմանութենէ մը յառաջ եկած է. բաւական է համեմատել իբրու բնագիր առնուած սիբիրիեան տողը.

Και βασιλευσε Κρόνος, και Τιτάν Ίαπετός τε. (2)

Բայց խորենացի Յապետոսիէ ձեռ կը գործածէ, և ոչ երբէք Յարեթոս: Տիտան, Ջրուանայ հակառակորդ թշնամին, ուրիշ մէկը չի կրնար ըլլալ բայց եթէ Քամ, որոյ սերունդք, և ի մասնաւորի Ներբրովթ-բել, Տիտանեանք կոչուած են:

Այս կերպով հետեւել խումբ մը կը ներկայանայ մեզ. Սեմ-Ջրուան, Քամ-Տիտան և Յարեթ-Յապետոսիէ: Բայց հարկ էր գտնել նաև հեթանոս գիւցազանց անուանքը առ ի նոյնացընել անոնց հետ որ ծնունդք Քամայ և Յարեթի կը նշանակուին յաստուածաշունչ գիրս: Աշխատութիւնն ալ աւելի կը գծուարանայ-բայց մեր հեղինակը չուզեր կանկ առնուլ, եզրագտացոց քով կը փնտռէ այն անուանքը, զոր արտաքին պատմութիւն կ'ընծայէ սերնդոց Քամ-Տիտանայ. « Եզրագտացիք, կ'ըսէ, թուեն հաւասար Մովսիսի

Եփեսոս	}	որ է	}	Քամ
Արեգակն				Քուշ
կոռնոս				Ներբրովթ.

թողեալ զՄեստրայիմ: Եւ առաջին ասեն իւրեանց մարգ լեալ զԵփեսոս և գտակ հրոյ »:

Բայց այս մերձեցումը բոլորովին անյաջող ելք ունի. որովհետև կոռնոս, զոր քիչ յառաջ տեսանք թարգմանեալ ի Ջրուան, կ'ըլլայ Ներբրովթ: Միայն յայտնի կ'ընէ մեզ թէ խորենացի՝ Եւսեբեայ Քրոնիկոնին հայկական բնագիրը կը գործածէր, և որ կրճատեալ է ի տեղուոյս:

Մար Աբաս կատինա պիտի ընծայէ մեզ զհեթանոսական ծննդարանութիւն Յարեթ-Յապետոսիէայ: Աղեքսանդրի ժամանակ գրուած գիրքը, զոր գտաւ ի գիււանս Նինուէի, կը սկսէր Ջրուանայ, Տիտանայ և Յապետոսիէայ վրայ խօսելով. « Յորում և զիւրաբանչիւր ոք ի ծննդոց երից նախարարականացս այսոցիկ

1. Հմմ. Լընորման, Տեղագրութեան, 422.

2. Սիբիրիեան պատգամք, Եւ. Աղեքսանդր, հատ. Գ. 110:

արանցս՝ զարս անուանիս կարգաւ շարադասել յիւրաքանչիւրն տեղիս մինչև ցբազում ամս ։ Բայց այս ծննդաբանութիւններէն՝ զայն միայն առնրլով որ Հայոց կը պատշաճէին, Մար Արաս չէ կըրցած ծանօթացրնել խորենացւոյ՝ բայց միայն Յաբեթի սերունդքը, որոյ արդէն ազգային մասը ուսումնասիրեցիլնք, ի Հայկայ ցԱրա Գեղեցիկ ։ Կը մնայ մեզ նկատել այն անուանքը որ աստուածաշունչ գրոց հետ կը համաձայնին, ի Յաբեթայ ցԹորգոմ՝

« Այդ ի սոյն մատենէկ սկսեալ, — ըստ բացատրութեան խորենացւոյ, — ասացից,

Յապետութէ Մերոզ Սիրաթ Թակլաթ	}	որ է	}	Յաբեթ Գոմեր Թիրաս Թորգոմ
---------------------------------------	---	------	---	-----------------------------------

« Յետ որոյ նոյն մատենագիր յառաջ մատուցեալ ասէ . Հայկ, Արմենակ և զայլսն ըստ կարգի » ։

Յառաջագոյն ալ մերձաւորութիւն մը ուզած էին գտնել Յաբեթ անուանս ընդ Իսսեժի հօրն Պրոմեթեայ . բայց դիւրագոյն եւս է նմանակցութիւն Մերոզ ⁽¹⁾ և Սիրաթ անուանց ընդ Գոմերայ ⁽²⁾ և Թիրասայ . երկու առաջինքն ուրիշ բան չըլլալով բայց տառերու կարգի փոփոխութիւն ընդ երկրորդաց ։ Իսկ նկատմամբ Թակլաթայ՝ չնչք կրնար գտնել թէ ի՞նչ պատճառաւ նոյնացուցած է ընդ Թորգոմայ ⁽³⁾ ։

Խօսիլնք միայն երկու անուանց վրայ՝ յորս տառերու կարգի փոփոխութիւն կայ ըսիլնք, Զանոնք յօրինողը անշուշտ աչքի առջև ունէր հետեւեալ ծննդաբանական ցուցակը. Յաբեթ, Գոմեր, Թիրաս, Թորգոմ՝ Մեր այս ուսումնասիրութենէն յայտնի կ'ըլլայ որ խորենացի որոշ նպատակաւ մը գրաւ զՄետարայիմ՝ և զԹիրաս՝ Քամայ և Յաբեթի սերնդոց մէջ ըստ կարգի անդրանկութեան ։

1. Հայ բնագիրը կը դնէ Մերոզ. բայց դ տառը պէտք է փոխուի ի գ. Այս երկու տառք դիւրաւ կրարու հետ կը շփոթին Հայկական գրութեան մէջ.

2. Փոխանակ Գոմեր անուանս ի Հայ Թարգմանութեան Գոմեր ալ կոչուած է (Նշեցիկէ Լ. 6). և մտադրութեան արժանաւոր զուգագիպութեամբ մը, որ մեր առաջարկած ուղղագրութիւնը կ'արգարացնէ, Զոհրապետն սպագիրն (Վե. նետիկ, (1805) ունի Գոմեր փոխանակ Գոմերայ ։

3. Պատկանեան, Արմենագիրք Վլանայ, էջ 87 և հետ. — Գարագաշեան, Պատմ. Հայոց, Ա. 136.

Որով Մար Աբաս կատինայի գերբը որ կը ցուցնէ մեզ զՍիրաթ
Էբրու համաժամանակ թիրասայ, չի կրնար յառաջ ըլլալ քան
գիտորենացի: Չի կրնար դարձեալ իրմէ ետքը ենթադրուիլ, որով-
հետև իբրև գլխաւոր աղբիւր մը կը ծառայէ հայ պատմիչն ամբողջ
առաջին գրոցը, ու մասամբ նաև երկրորդին: Ուստի կը հետևի
թէ Մովսէս Խորենացի և Մար Աբաս կատինա մի և նոյն
անձն են:

Ահաւասիկ ի՛նչպէս անոն մը միայն, վրիպակաւ մուծուած հին
նահապետաց ծննդաբանութեան կարգին մէջ, կրնայ ծառայել ի
լուսաւորել, թերեւս նաև ի լուծել, գրականական առեղծուած կամ
խնդիր մը:



ՆՈՐ ԸՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՑ

ԱՐԱՍԻԱՆԵՐՆ (Աւետիք). Արևելեան ազգերի հին պատմութիւնը: Եգիպտոս,
Փիւնիկիա, Միջագետք (Քաղզէ - ասորեասն, Քարէլնիա), Իրան (Մարաստան,
Պարսկաստան): շին գրութիւններով և քարակերտով վարչարան: Թիֆլիզ, Տպ.
Մ. Գ. Ռոսինեանցի, 1891: 80 մեծ, I-IV — 231 էջ, Գինն 1 թուրքի:

ԳԱԹԸԹՃԻԱՆ (Հ. Յովսէփ Վ.). Հանգանակ հաւասոյ որով վարի Հայաստա-
նեայց եկեղեցի: Վիեննա, Միխիթ. տպարան, 1891: 80 մեծ, 49 էջ:

ՄԱՄՈՒՐԻԱՆ (Մ.) — Աւանին տնտեսութիւն: Վաւերացեալ յՈւսումնական
Խորհրդոյ Ոչք. վարչութեան: Կ. պոլիս, Տպագր. Նշան Կ. Պէրպերեան, 1891.
130 էջ 290, Գինն 8 թուրքի:

ՄԱՅՐ ՅՈՒՅԱԿ ՀԱՅՆԻՆ ՁԵՆԱԳՐԱՑ, հրատարակեալ է Միխիթարեան Միա-
բանութեան:

Հատոր Ա. Աշտոկիս: — Տեար Ա. Յուլյակ հայերէն ձեռագրաց կայսերական
Մասնագորարանին է Վիեննա: Կազմեց Հ. Յակոբոս Տաշեան. Միխիթ. Ուսումն.
Վիեննա, 1891. Միխիթարեան տպարան: Քառածալ մեծ. երկիշեան. I-VIII —
49 էջ: Գին Ֆր. 1.80:

ՓԱՓԱՋԷՆՆ (Վ.) — Պատկերներ Հայերի կեանքից: Հրատարակութիւն Արեւ
Ապրեսեանցի: Հատոր Ա. Մոսկուա, տպ. Մ. Բարխուդարեանց. 1891: 8, էջ,
327. Գինն 1.25 թուրքի: